

ըր տեսնելով ասոնց կատարելագործութիւնը, յանձնեց Նօյի շինելու նոյն մեքենայից նմանները, զանոնք իր ունեցած լավեկյդի մեքենաներէն վեր սեպելով, որ ժամուան մը մէջ 9 հազար օրինակ միայն կը տպէն, և ինչուան հիմա աննման կը սեպուէին :

Հէրալֆ տպարանը, որ Կիւ Լյոռքի նշանաւորբաներէն մէկնէ, 1,500-2,000 հոգի գործաւոր ունի. և լրագրին տարեկան զուտ եկամուտն է 70,000 տոլլար, որն որ կը շահուի զրեթէ միայն ծանուցումներէն, որովհետեւ ընկերագրութենէ եկած ստակը խմբագրութեան ու տպագրութեան ծախքը չհաներ :

ԿԵՆՍԱԳՐԱԿՈՆՔ

Քանի մը անուանի մարդկանց կարգե դուրս զգացմունքները, մասնաւոր սովորութիւններն ու առանձին ախտրժակները :

Լյուելի մարդիկ ընդհանրապէս այնպիսի կարգէ գուրս զգացմունքներ, իրենց սեփական սովորութիւններ ու առանձին մասնաւոր ախտրժակներ ունին, որոնցմով ուրիշ անձինքներէ կը զանազանուին, և որով կը ցուցընեն իրենց սովորական կարգի մարդ ըըլլալը :

Ոմանք եղած են՝ որոնց տարւոյն մէկ օրը սիրելի ու փափագելի կը սեպուէր. ինչպէս Կարոլոս մարտ ամսուն 20^ց: Կարոլոս և կայսրը կը սիրեր Ա. Ո. ատթէսի տօնին օրը (24 փետրուարի). որովհետեւ նոյն օրը ծնած էր (1500^ն), նոյն օրը կայսր ընտրուած էր, նոյն օրը թագ կապած էր, նոյն օրը հրաժարած էր կայսրութենէն, և նոյն օրը իր Փերտինանտոս եղբայրը Պոչէմոյ թագաւոր ընտրուած էր: — Փրանկիսկոս Ա. Պաղցիոյ թագաւորն ալ յունուարի 1^ւ նշանաւոր կը համարէր. վասն զի նոյն օրը ծնած էր (1494^ն), նոյն օրը իր հայրը մեռած, նոյն օրը թագաւորած, նոյն օրը իր աղջիկը կարգած, և նոյն օրը Կարոլոս և Պարիզ մտած էր:

— Ակքստոս Ե սրբազնն քահանայապետը ծնաւ չորեքշաբթի օր մը (13 դեկտ. 1521), իր կրօնաւորական ուժուար չորեքշաբթի օր ըրաւ, ծիրանաւորեղաւ չորեքշաբթի օր, պապ ընտրուեցաւ չորեքշաբթի օր, և հետեւեալ չորեքշաբթին իշխանութիւնը ձեռք առաւ :

Բատ Առետոնիոսի՝ ()գոստոս կայսը սաստիկ կը վախնար կայծակէ ու փայլակներէ, և կարծէր թէ վտանգէն կը խալսէր հետը միշտ ծովու հորթի կաշի մը տանելով, և փոթորկի ժամանակ գետնափոր ու կամարայարկ տեղուանք կը փախէր պահուըտելու: — Հերակլիոս կայսրը՝ 59 տարուան եղած միջոցը ծովը տեսնելով կարգէ դուրս սարսափ մը եկաւ վրան: Լյորոր Վարեք ըրած արշաւանքէն դարձաւ, Հէրէակա քաղաքին պալատը բնակեցաւ. և որպէս զի Կոստանդնուպոլիս կարենայ երթալ, Ա ոսփորի վրայ նաւակներով կամուրջ մը շինեցին, և երկու կողմէն տախտակներով ու ծառի շիւղերով գոցեցին, անսանկ որ առանց ծովը տեսնելու կրնար վրայէն անցուիլ: Վ շխատութիւնը արագութեամբ լըննալէն վերջը, կայսրը իբրև ցամաք երկրի վրայ ձիով կամուրջը անցաւ ու մայրաքաղաքն եկաւ: — Լ ոբէզ տէ Ա էկա սովանիացի հոչակաւոր բանաստեղծը չէր կրնար տեսնալ որ իր զիմացը քթախոտ քաշուի: — Լ ուղովիկոս ԺԴ մախրագոյն զիմարկներէն կը զգուէր: — Կիգոլ բարոյախոսին պէս երկյուտ մարդ տեսնուած չէ. կը վախէր ասիկայ ճանապարհորդութենէ, ջրոյ վրայ նաւակով ժուռ գալէն, և իր կենաց վերջերը՝ դողալով կը պտղուէր Ճամբաներուն մէջ, վախնալով որ ըըլլայ թէ կղմինտը մը զիմուն վրայ իյնայ: — Ջավորիդի իսաւացի բանաստեղծը, որ 1682^ն մեռած է, չէր կրնար վարդի հոտ առնել:

Ոմանք մասնաւոր սէր մը ունեցած են կենդանեաց վրայ. ինչպէս ()գոտտոս կը սիրեր թութակ մը, Կոմմոտոս՝ կապիկ մը, Հելիոգաբալոս կայսրը՝ սարեակ մը: — Անորիոս՝ արևմտեան պե-

տութեան կայսրը կը գուրզուրար հաւու մը վրայ, որուն անունը Հռոմ դրած էր : Իր Առաւեննա եղած ատենը՝ Վարիկոս առաւ զՀռոմ քաղաքը 410 տարւոյն . և երբոր այն գերին, որուն կայսերական թռչնարանին հոգը յանձնուած էր, եկաւ գուժելու իրեն թէ Խտալիոյ ու արևմտեան պետութեան մայրաքաղաքը կորուսեալ էր, “ Ի՞նչպէս կարելի է որ Հռոմ կորսուի, աղաղակեց կայսրը զարհուրած՝ միտքը իրեն հաւուն երթալով . դեռ վայրկեան մը առաջ ձեռքիս մէջէն կերակուր կերաւ . . . : ” Բովինները իմացուցին իրեն որ իր կայսերութեան մայրաքաղաքին վրայ էր խօսքը, և ոչ թէ հաւուն վրայ . ան ատեն մէկէն կայսեր սիրտը հանգստացաւ : — Բասսերոնի քերթողը, որ 1802nd մեռած է, աքազազ մը կը սիրէր և իր բանաստեղծութիւններուն մէջ միշտ զանիկայ կը յիշատակէ : — Ո՞ինտ պեռնացի նկարիչը (մեռեալ ’ի 1814) Ռաֆայէլ էադուաց անուանած է, որովհետեւ շատ կը սիրէր աս կենդանին ու գերազանց կերպով կը նկարէր զայն միշտ :

Դստ Վելոսի Գելլիոսի՝ Դեմոսթենէս շատ զարդասէր էր զգեստուց կողմանէ ու չափէ գուրս կը հոգար իր արտաքին երեսոյթը : Վսկէց էր որ իր թըշնամինները կնամարդի կը կոչէին զինքը, և իբրև վատահամբաւ կ’ամբաստանէն : “ Ի՞ն բանը կը պատմուի նաև Հորտենախոսի վրայ, որ իր ժամանակին առաջին երեւելի ճարտասանն էր՝ կիկերոնէ ետքը :

Տէվի անգղիացի բնալցին վերէն վար կանաչագոյն զգեստ կը հագնէր երբ ձկնորսութեան երթալու ըլլար, իոկ որսորդութեան երթալու համար կարմիր կը հագուէր . և կը կարծէր թէ այս կերպ հագուելով՝ աւելի քիչ կը վախցընէր ձկներն ու վայրի կենդանիները :

Պութնէր բնախօսը օրը մէկ անգամ միայն իրեք փողի կերակուր կ’ուտէր :

Խաքիլոս ողթերգութիւն շինելու ժամանակը միշտ առջեւը ամանով գինի ու .

նէր : “ Երինպէս Վակէոս քնարերգակ ու Վարիստոփանէս կատակերգակ բանաստեղծները գինովութեան ատեն կը գրէին իրենց քերթուածները :

Պիւֆֆոն չեր կինար իր գրաւոր զբաղանացը պարապիլ առանց զարդարանքով հագուելու, և ինչուան սուրն ալ կախած կը նստէր իր գրասեղանին առջեւ :

Պէզըն, Վիլդըն, Վարպիւրդըն և Վաֆիէրի գրելու համար երաժշտութիւն լսելու կը կարօտէին :

Ժամանըն անգղիացի բանաստեղծը ամբողջ օրեր անկողնին մէջ կ’անցընէր . և երբոր կը հարցընէին իրեն թէ ինչու կ’ընէր աս բանս, պատասխան կուտար թէ . . Պատճառ մը չեմ տեսնար անկողնէս ելլելու . . . :

Դոսնէյլ, Վալյրանչ և Հոսպէս շատ անգամ մութի մէջ կ’աշխատէին . ընդ հակառակն Վէզըէ պատմաբանը միշտ Ճրագի լրւով կ’աշխատէր՝ թէ գիշեր ըլլար և թէ ցորեկ, և ու իցէ ժամանակ իրեն տեսութեան եկողներուն ամէն անգամ Ճրագով կ’ընկերէր ինչուան տանը դռնէն դուրս :

Դիմաժաման գերմանացի մատենագիլը (մեռեալ ’ի 1743) իր կեանքին մեծ մասը ուքի վրայ անցուց . և որպէս զի իր գրած առաջարգութեր գէմ չընէ, երեսուն տարիէ աւելի իր ուսումնարանին մէջ ամենելին աթոռ չունէր :

Դայման գերմանացի մատենագիլը (մեռեալ ’ի 1743) իր կեանքին մեծ մասը ուքի վրայ անցուց . և որպէս զի իր գրած առաջարգութեր գէմ չընէ, երեսուն տարիէ աւելի իր ուսումնարանին մէջ ամենելին աթոռ չունէր :

Զիմարողա երաժշտը բարձրաձայն աղաղակներու մէջ կը գրէր իր եղանակները, և Ուշաբետանս ու Գաղթնի ամուսնութիւն տաղերգութիւնները իր բարեկամներուն հետ խօսելու ու խընտալու ատեն շինած է : — Վալիէրի իր երաժշտական երեակայութիւնը բորբոքելու համար կ’երթար արագ արագ կը քալէր ան փողոցներուն մէջ, որոնք բազմութեամբ լեցուած էին : — Բաեղիլլայ անկողնին մէջ պառկած եղանակներ կը հնարին : — Վէհիւլ ալ

իր գաշնակին վրայ մեռելոց դամսկ մը գնելով կ'աշխատէր :

Ա էսնարտոյ տա Ա ինչի երբոր նկարել կ'ուզէր, առաջ միշտ երգէր կը շնէր :

Վարդին պաշտօնեայն անհաւատալի սէր մը ունէր գեղեցիկ ու աղէկ խոպու պետք կեղծամներու վրայ, և հաւաքում մը ունէր ութսուն կեղծամի :

Տնապէլլոյ փլորենտիացի արձանագործը (մեռեալ ՚ 1466) սովորութիւն ունէր կողովի մը մէջ զբած իր ստակները խուցին պատէն կախել: Իր գործաւորներն ու բարեկամները ուղածնուն չափ կը կ'թէին կողովը :

Պիթովըն երեւելի երաժիշտը Ճաշելին ետքը ամէն օր տունէն դուրս կ'եւելի ոտքով պտղոտելու երկայն ժամանակ՝ եթէ անձրեւ ըլլար, եթէ քամի, կամ կարկուտ :

Շագէր ունկարացի չափաբերը ամառը երկու ժամ միայն կը քնանար զիշերը, ու ձմեռը չորս ժամ, և մնացած ժամանակը անխոնջ երյաշխատութէ:

Վալեապէքքի դրականը, որ 81 տարի ասլրած է, բոլոր կենացը մէջ երկու անգամ միայն Փլորենտիայէն դուրս ելաւ. մէյ մը Յիհեզու քաղաքը տեսնելու համար, որ անկից 2 փարսախ հեռու է, և մէկ անգամ մըն ալ մեծ դքսին հրամանաւը մայրաքաղքէն 10 մղոն աեղ հեռու գնաց :

ԲՆԱԿԱՆՔ

ԲՆԱԽՈՍՈՒԹԻՒՆ

Դադարումն զարգացման :

Օ արգացման դագարումն այնպիսի մեկնութիւն մըն է, որ գիտութեան շատ դժուարութիւնները փարատեց, շատ մութ կէտեր լուսաւորեց, և օր աւուր վրայ ետեւէ է հաստատելու թէ երկրիս այլ և այլ ժողովուրդները մի և նոյն սկիզբն ունեցեր են. Եղածին նայուածքով՝ այս ժողովրդոց վրայ տես-

նուած անհամեմատ տարբերութիւնը կարգէ դուրս կ'երեայ, մանաւանդ հասակնին նկատելով: (Ճրինակի համար, ինչ մեծ տարբերութիւն կայ ընդ լաբնացին և ընդ բագակոնացին, որոնք մարդկային ցեղին չափազանցութիւն ները կրնան սեպուիլ, մէկն հասակնին կարծութեամբը, միւսն երկայնութիւնը. ուր երկուքն ալ ծնած ատեննին մի և նոյն հասակն ունին, տարիքին հետքարտկոնացին կը մեծնայ, իսկ լաբուացին գրեթէ չմեծնար: Աւրեմն լաբնացին կը դադրի զարգանալէն :

Պոյնակէս մորթին գոյնն ալ այնպիսի մէկ տարբերիչ հանգամանք մըն է, որ ամենեին չենք տարակուսիր խտրելու կովկասայինը հնդիկէն. մէկն է Ճերմակ, միւսն է սե: Շայց սակայն այս երկու բառերս՝ Ճերմակ ու սե, որոնց մնվ կը զանազանենք այն երկու մեծ ցեղերը, կովկասայինն ու եթովականը, Ճշգութեամբ առնուած չեն. վասն զի Ճերմակներն ալ ունին իրենց սեանիսել, թէպէտ և քիչ քանակութեամբ, ուր հնդիկներուն մորթին տակն առատ է այս գունաւոր նիւթը: Աւրեմն յատկապէս խօսելով՝ բոլորովին Ճերմակ մարդ չկայ, ինչպէս նաև բոլորովին սեաւ հազիւ կը գտուի: Մոնք ալ նկատենք իրենց ծնած ատեննին, կը տեսնէնք որ գունի կողմանէ ամենեին տարբերութիւն չունին, երկուքն ալ Ճերմակ են: Իրաւ հնդիկն մորթին քանի մը մասը սե կ'ըլլայ, ինչպէս եղունգներն ու փոշոր, բայց սաղմնական վիճակն մէջ այս տարբերութիւնս ոչինչ է, ուստի պղտի Ճերմակն ու սեուկը բոլորովին նման են իրարու: Ետքէն հնդիկն մորթն երթարով կը սենայ, ուր ընդհակառակն Ճերմակնը նոյն կը մնայ: Աւրեմն Ճերմակն սեանիւթը կը դադրի զարգանալէն :

Վալսոյն ձեւը, նկատմամբ իմացականութեան, շատ մեծ տարբերութիւն կը բերէ, վասն զի անոր փոփոխմամբը ուղեղին ձեւն ալ կը փոխուի, որ մեր ամէն կարողութեց կայանքն է: Շաղդատենք մաքոյացւոյն գլուխը կովկասայ,